

AREVELK
Siyasi, iktisadi ve edebi yevmi gazete
Galata, Tünel itisaliinde, Billur sokak No. 10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊՐԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՅՈՒՄԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՅՈՒՄԻ

ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՅՈՒՄԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՅՈՒՄԻ

ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՅՈՒՄԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՅՈՒՄԻ

AREVELK

ԱՐԵՎԵԼԿ

Հեռ. 40852

ԱՆԿԱԽ ՕՐԱԹԵՐԹ

Telefon 40852

ՀԱՍՏԵՒՆ ԳԻՆԿԻ ԲՈՎԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՅՈՒՄԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՅՈՒՄԻ

AREVELK
Quotidien Armenien Politique Economique Litteraire
Galata B. P. 1203

ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՅՈՒՄԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՅՈՒՄԻ

ԻՒՅԻՆՆԻ ԱՐԱՍ ՊԱՐԶԵՑ

ՍԱՆՃԱՔԻ ՀԱՐՑԸ ԺՆՆԵՒԻ ՄԵՂ

ԹՈՒՐԿԻՆՈՅ ԹԵՂԸ ՀԱՄԱԿԵՐՈՒԹԵԱՄԲ ԸՆԴՈՒՆՈՒԹԵՑԱԽ

Ֆրանս. մամուլը լաւատես համաձայնութեան մը մասին

ԺԼՆԵՒ, 15.—Թուրքիոյ աշտարակները գործադուլի ենթարկուի երկու օրով, իր խօսքով ձեռքով մէջ ամբողջ Արեւելիկ թղթը պաշտպանող իրաւական և տնտեսական փաստերը և մասնաւորապէս իրաւունքները և Սանճաքի խնդրոյն մէջ մերժելով Արեւելիկ թղթը իր իրաւունքները ընդունելու հարցը, ըսաւ։

Հոգաւորութեան պայմանը չի կրնար տարածուիլ Սանճաքի հոգաւորութեան, որ որոշ և պայմանաւորական կերպով մը կը գտնուի Փրանս. կառավարութեան միակ իշխանութեան տակ։

Թուրքիոյ արտաքին գործադուլը պահանջեց արտաքինական ուսումնասիրութիւն մը արդար լուծման մը համար և պահանջեց որ վեճին չընկնեն Փրանս. զորքերը քաշուին վիճելի հողամասերէն և հոն զրկուի իրենց ուստիական զօրաց փոքր ջոկատ մը, Արեւելիկ թղթի քամիներէն հորձանական հրամաւարութեան ներքեւ։

Ի վերջոյ Րիւշայի Արաս հաստատութիւնը թէ այն խոր և անկեղծ բարեկամութեամբ որ կոչ ձրանս այն և Թուրքիոյ միջեւ, ամենապատշաճ և արդար լուծման մը համար։

ՆՊԱՏԱՒՈՐ ՄԹՆՈՒՐՏ ՄԸ

ԺԼՆԵՒ, 15 (Գ).—Անթաքիոյ և Իսթանբուլի մասին Թուրքիոյ կողմէ կատարուած դիմումը, այսօր նպաստաւոր մթնոլորտի մը ներքեւ պատշաճ քննուի Թուրքիոյ մէջ։

Րիւշայի Արաս երկու ստատուսներէ մինչեւ գիշեր և այսօր մինչեւ կէս օր Թուրքիոյ մէջ քանի անգամներու հետ Օթէլ ար լա փէլ մէջ անակցեցաւ։

Թուրքիոյ կէս օրէ յետոյ ժամը 17-ու կէսին սկսաւ գումարուիլ Նիւ Իրի պատուիրակին նախագահութեան ներքեւ։

Նախագահը անդամներուն հարգողցն Թուրքիոյ դիմումը և խօսք տուաւ Րիւշայի Արասի։

Արտաքին գործադուլը թրջական թէզը բոլոր փաստերով և մանրամասնութեամբ բացատրեց։ Մասնաւորաբար այն պահուն երբ Րիւշայի Արաս պահանջեց որ այս խնդրոյն միջամտել Արեւելիկ թղթը արտաքինական ի նշան հաւանութեան կը շարժեն իրենց զուտը և միջազգ. լրագրողները կը ձայնակցեն այս գաղափարին։

Փրանս. պատուիրակի վիճու փոխադարձ թէզը վաղը պիտի բացատրէ։ Ստացուած տեղեկութեան համաձայն, պիտի պահանջէ որ միջազգ. քննիչ մարմին մը երթալ Սանճաք։ Թրք. պատուիրակութիւնը կողմակցի կ'երեւի այս գաղափարին։

Փրանս. պատուիրակին համաձայն, վեճը ոչ թէ մրանսայի և Թուրքիոյ այլ Արեւելիկ թղթի միջեւ կը գտնուի։ Մինչդեռ մենք մեր փափաքները որ Փրանսս յարգէ ներկայ դաշնագրերը։

ԻՆՉ Կ'ԸՍԷ ՓՐԱՆՍ. ՄԱՍՈՒԼԸ

ՓՈՒՐԻՉ, 15 (Ս).—Իսթանբուլի հարցը կը զբաղեցնէ հանրային կարծիքը, որ միաձայնութեամբ զայն կը նկատէ վեճ մը ընդմէջ Թուրքիոյ և Արեւելիկ թղթի և ոչ Փրանսայի և Թուրքիոյ։

Արեւելիկ թղթը մեկնաբանուի մասին կողմէ, որ կ'ենթադրէ թէ խընդրը պիտի գտնէ բարեկամական լուծում մը։

Այսպէս «Նիւ Իրի»-ի մէջ Մ. Վլադիմիր Կոճիսեան կը գրէ որ Փրանսիական թուրք յարաբերութիւնները խիստ հրանալի են, անանկ որ կարելի է որ անոնք ազգութիւն այս վեճին։

Թուրքիական թուրք յարաբերութեան մէջ և որ լուծում մը պիտի գտնուի, որովհետեւ իրաւաբան և բարիկամեցողութիւնը։

«Փրանսի Ժուռնալ» կը գրէ.— Ինչ որ կը վերաբերի պաշտպանողական շփոթանքներու, բացառապէս զէպի հակակցողութիւն մը կ'ընթանան, համաձայնութեան մը կը մշակուի։

Գաղով խորքին, անկարելի չէ հակակցողութեան գետին մը գտնել իրաւաբան վարչաձեռնին տրուելիք երաշխիքներուն հիման վրայ։ Բայց պէտք պիտի ըլլայ հաւաքաբար վերաբերին աչքէ անցնել Փրանսիական յարաբերութիւնները։

ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԱՎՈՐԻՆ ԶԱՈՇ

ԺԼՆԵՒ, 15.—Արեւելիկ թղթի նիստին արտաքին գործադուլի Րիւշայի Արաս փաստացիորէն պարզելի վերջ Իսթանբուլի խնդրոյն լուծելու թրջական տեսակէտը և անոր պահանջը, ըսաւ ի մէջ այլոց։

«Սանճաքի թուրք ընկերութիւնները միշտ ամենաարագ կարեւորութեամբ ազգային տարր մըն են Թուրքիոյ համար։ Համոզուած եմ որ թէ Սուրիացիները որոնց հանգչել խոր համակրանք կը տածենք, բաւարարութեամբ ըմբռնեն այս ճշմարտութիւնը, ինչպէս նաեւ այն աւանդութիւնները զորս կրնան քաղել անկախութենէն այս հողամասին զոր կ'ուզենք կատարելապէս ազգայնուած տեսնել և արաւազել ոչ միայն Փրանսայի, Թուրքիոյ և Սուրիոյ անտես. շահագործման այլ և բոլոր արկիւրներուն որոնց Իսթանբուլի նաւահանգիստը կրնայ անտես. անհայտելի կարելիութիւններ ընծայել։

Եթէ Սուրիացիները կարենային լաւ կշիռ խօսքերուս կարեւորութեամբ և արտաքին գործադուլի Րիւշայի Արաս փաստացիորէն պարզելի վերջ Իսթանբուլի խնդրոյն լուծելու թրջական տեսակէտը և անոր պահանջը, ըսաւ ի մէջ այլոց։

ՄՊԱՆԻՈՅ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Յատկանշական փոփոխութիւն չկայ

ՄԱՍՏՐԻՍ, 15.— Պատերազմ. տեղեկագիրը կը հարգուէ որ ազգայնական ուժերը կիրառի որ Մոնտրակոնի շրջանին մէջ գրաւած են թշնամի բազմաթիւ զինքեր։ Կառավարականները խոյս տուած են և թողած բազմաթիւ մոնտրակոնի Արեւելիկ թղթի կառավարիչ զօր. Արաս լիճակէն հերքած է համայնափարններու այն լուրերը թէ՛ ազգայնականները նախնայած են Քորնելլաս— Սալասի մէջ։ Վերջին օրերս, այս շրջանը խիստ հանդարտ եղած է։ Ըմբռումները կրցած են գրաւել թշնամի զինք մը։ Հարաւի բանակը նմանապէս կը հարգուէ որ հանդարտ է կացութիւնը։

ՄԱՍՐԻՍ, 15.— Կ'ենթադրուի որ 5000 պատերազմիկներ սպաննուած կամ վերադարձուած են վերջին երեք շաբաթներու ընթացքին Մատրիոյ չափ տեղի ունեցած կոտորածներու ընթացքին։

ՄԱՍՐԻՍ, 15.— Ժամը 10ին ըմբռումները երկէ կ'ուսն յարձակողականի մը անցան Մատրիոն 20 քիլոմէթր հեռավորութեամբ վայ տէ Մուլլաի զինքերուն վրայ։

Խիստ կատաղի կ'ուր մը տեղի ունեցաւ որ տեւեց երեք ժամ։ Ի վերջոյ ըմբռումները ստիպուեցան նահանջիլ։

Թուրքիոյ համաձայն. խաղաղութիւն պիտի առաջարկէ

ՈՒՆԵՒԵՒԿՐԵՆ, 15.— Իրանահեռական շրջանակները մեծապէս չափազանցուած են այն գաղափարէն թէ Թուրքիոյ կրնայ կոչ մը ուղղել համայն աշխարհի։

Ազգայնիկ քաղ. կարգ մը շրջանակներ մտադիր են թելադրել նախագահին որպէս զի ստալինիզմ ընդհ. զինուոր մը, ոչ յարձակողականի ընդհ. ուխտ մը, աշխարհի մէջ նախանիւթերու բաժանման մասին վիճարկութեանց ձեռնարկուի։

Թուրքիոյ պաշտօնապէս նախագահ

ՈՒՆԵՒԵՒԿՐԵՆ, 15.— Երէկու ընէ ի վեր Թուրքիոյ պաշտօնապէս Մ. Նահանգաց նախագահն է։ Նախագահական 580 քառորդները գումարուած և 528 ձայն տուած են Թուրքիոյ մէջ 28 Լեւոնի։

Թուրքիական թանկացուցիչները

ՄԱՍՏՐԻՍ, 14.— Յուսկուածային ծովային համաձայնութեան մը համար, բանակութեանց ձեռնարկուած է ընդմէջ Թուրքիոյ և Արեւելիկ թղթի։

Թուրքիոյ ֆառայի տղան գնդակահարուած

ՄԱՍՏՐԻՍ, 15.— Գնդակահարուեցաւ Թուրքիոյ ֆառայի տղան, որ վերջերս ապստամբած և գերի բռնուած էր։

Պլուզի յայտարարութիւնը

ՄԱՍՏՐԻՍ, 14.— Վերջին ֆրոնտիէի թղթակիցը տեսակցութիւն մը ունեցած է Մ. Պլուզի հետ։ Ֆրանսայի վարչապետը ըսած է թէ պէտք չէ պատերազմիկ իրաւունք տալ զօտավար թրանսիոյ ու ամէն ճիշ ընել հակակոտորածը կիրառուին համար։

Յետոյ Մ. Պլուզի մրանսայի և Արեւելիկ թղթի համար շատ ծանրակշիռ գրուած է զերմանական և իտալական թափանցումը Մարքի Գանաբաններու և Պալերաններու մէջ։

Գաղով երոպայիսն պատերազմի մը հաւանականութեան, եթէ երբեք ոչ—միջամտութիւնը ձայնողի, Մ. Պլուզի յայտարարած է. «Ճակատագրապաշտ չեմ ու չեմ ուզեր հաւատալ որ պատերազմ պիտի ծագի ան. պատճառ, բայց պէտք է աշխատել խաղաղութեան համար։ Փրանսս պատրաստ է Գերմանիոյ օգնելու, անտես. բնականոն կեանքին վեճաբանուած, համաձայն ընդհանուր զենքակցութեան մակարդակին ու բնականոն քաղաքականութեան»։

Պլուզի յայտարարած ընծայած է Թուրքիոյ, ըսելով թէ անոր ներկայութիւնը բազմաթիւ է երոպական ասմայաբարութիւններու համար։

Թուրքիոյ արտաքին գործադուլի թրջական տեսակէտը

Ան, պարոններ. ինչի մէջ կը կայանայ Իսթանբուլի խնդրոյն ոգին, որու բնակչութիւնը արիւնտի անզրադարձներ կը կրէ, որովհետեւ մերժած է Սուրիոյ օրէնք մը որ ոչինչ կը վստահի իրեն։

Այսօր վերահաստատուած է հանդարտութիւնը, կ'ըսեն, բայց ինչ հանդարտութիւն։

Հանդարտութիւն մըն է այս, որ սուրիոյ պարտադրուած է, հանդարտութիւն մը, որ նպատակաւոր է Սուրիոյ, որ ոտնձգութեան ոչ մէկ իրաւունք ունի ամէնէն նուիրական շահերուն այն բնակչութեանց որոնք ի գին ամէն բանի չեն ուզեր ենթարկուիլ Սուրիոյ։

Կ'առաջարկենք ուրիշ Արեւելիկ թղթի, վեճին շրջանին ձեռք անել Սանճաքի ձախառնողը։

Այսպէս կ'առաջարկենք որ Փրանս. ուժերը ինչպէս նաեւ Թուրքիոյ և Թուրքիոյ թշնամի արտերի բազկացեալ ուժերը քաշուին իրենց հողամասերէն և չէզոք ոտնձգուին, զօրաց փոքր ջոկատ մը զրկուի Արեւելիկ թղթի քամիներէն հորձանական հրամաւարութեան ներքեւ։

Գործադուլը ի վերջոյ վեր առաւ Փրանսիական թուրք անկեղծ բարեկամութիւնը և յոյս յայտնեց որ փափաքելի լուծումը պիտի գտնէ այս հարցը։

ԱՆԳԼԻՈՅ ԹԱԳԱՒՈՐԻՆ

ԾՆՆԴԵԱՆ ՏԱՐԵՒԱՐԶԸ

ՄԵԾ ՇՈՒՔՈՎ, ՏՕՆՈՒԵՑԱԽ

Կ'ստուի որ Տիկ. Սիմփսըն կ'ընկերանայ նախորդ թագաւորին

ԼՈՆՏՈՆ, 14.— Լորտերու ժողովը, կէս օրէ յետոյ լսեց արքայական պատգամը, որ կ'ըսէ մասնաւորաբար։

Գահաւան վրայ կը բարձրանում աննախընթաց պայմաններու ներքեւ և այն վարչականին երբ խորապէս ընկճուած եմ, բայց վճռած եմ կատարել պարտականութիւնս։

Ատուծոյ և մայր թագուհիին օգնութեամբ, իմ զիւստը մտահոգութիւն պիտի ըլլայ պահել կայսրութեան պատիւը և աշխատել ամբողջ աշխարհի իմ հղատակներու երջանկութեան համար։

Երեւի ժողովին մէջ ալ կարողացուած է այս պատգամը։

ԼՈՆՏՈՆ, 14.— Բազմաթիւ հեռադրեր ուղղուեցան ձորճ Զ. Թագաւորին իր ծննդեան 41րդ տարեդարձին առթիւ, որ կը տօնուի այսօր։ Մակայն և այնպէս վեհապետին յայտնած փափաքին վրայ, այս տարեդարձը չէ տօնուած պաշտօնապէս։ Միայն թնդանթաձգութիւն տեղի ունեցաւ։ Առաջիկայ տարու ընէ սկսեալ պաշտօնական պիտի ըլլայ տօնակատարութիւնը։ Թագաւորը Պրէսիկովի պալատին մէջ պետութեան գործերով զբաղելի յետոյ, մեկնեցաւ Քիլբարի, ուր արքայական ընտանիքին անգամներուն հետ մտերմիկ ճաշ մը ըրաւ։

ՆԱԽՈՐԴ ԹԱԳԱՒՈՐԸ

ՎԻԵՆՆԱ, 15.— Վիեննայի զուրք երկէ գիշեր մասնակցեալ մտերմիկ հանգիւստի մը Անկեմփելտի պալատին մէջ, ընկերակցութեամբ պատճառ և պատճառի Ռոչիտի և քանի մը բարեկամներու։

Հաւանաբար նախորդ թագաւորը վիճնա գայ, այցելելու ակնաջի հիւանդութեան մասնագէտի մը։

ՓՈՒՐԻՉ, 15.— Կ'ըսուի որ մինչեւ ապրիլ, Վիեննայի զուրք հեռու պիտի մնայ Տիկ. Սիմփսընէ։ Բայց վերջին լուրի մը համաձայն Տիկինը ներկայիս կ'ընկերանայ նախորդ թագաւորին։ Այս լուրը չէ հաստատուած սակայն։

* * * ՎՏԵՂԻ ԼԵՔՏՐԵՆԻ ԲԱՆԻ ԹՂԹԱԿԻԿԸ կը գրէ.— Տիկ. Սիմփսըն էտուրտ Լ. ի գահէն հրամարման լուրը ամբողջ աշխարհէն 3 ժամ առաջ և նոյնիսկ թագաւորին կողմէ կատարուած հեռաձայնով մը իմացաւ։

Գահաւան վարչական տեսող տեսակցութեան սկիզբէն իսկ Տիկ. Սիմփսընի (Շարունակութիւնը կարգալ Գ. էջ)

ՉԻՆՏՏՏՏԻ ԽՈՒՎՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՃԱՓՈՆՆԵՐԸ ՊԻՏԻ ՄԻԶԱՄՏԵՆ

Չանի Գայ Զէլէ լուր չկայ

ԹՕՔԻՍ, 15.— Շանկհայէ կը հարգուի որ Չանի Գայ Զէլէ և ընկերները սպանուած են Յիւնիստի մէջ։ Շանկ Սու Լիանկ Նանքիին նոր պահանջները ներկայացուցած է։ Ան կը պահանջէ կատարութեան վերականգնութիւնը համայնավար հիման մը վրայ և բոլոր գերիներու ազատ արձակումը։

ԹՕՔԻՍ, 15.— Սին Բինկէ «Նիւ Իրի» թերթին կը հարգուին որ Քուանթիւնկի բանակը հարգուած է որ գործնական միջոցներ ձեռք պիտի անէ Հիւսիսային Չինաստանի մէջ եթէ Շանկ Սու Լիանկ գործակցի չինացի համայնավարներու հետ։

Յիւնիստի կը յանձնարարէ ձափոնի վերապահական ընթացք մը պատճառով։ Այս թերթը հանրութիւնը կը հրաւիրէ զգուշանալ Նանքիին կատարութեան ձգտումները լուրերէն, որ կը շարժէ սոյնէն սոյնէն իրաւունքները ըմբռնուելու զէմ ձափոնի գործակցութիւնը ձեռք բերելու համար։

Նոյն թերթը այն կարծիքը կը յայտնէ որ ապստամբութիւնը զուտ չինական գործ մըն է, որու բնաւ օտար միջամտութիւն մը պէտք չէ կատարուի։

ՆԱՆԿԻՆ, 15.— Ստացուած տեղեկութեանց համաձայն, մարաշախ Շան Գայ Զէլէ զեռ վաճ գրուած է Շանկ Սու Լիանկ ընդհ. բանակ. տեղին Յիւնիստի մէջ։

Անկէ զատ կը հարգուի որ զօրավարին ուժերը սկսած են ամբաջնել Յիւնիստի շրջակայքը։

Կառավարական օդանաւերը հրաման ստացած են քանդելու այս աշխատութիւնները։

Կառավարութիւնը կը շարունակէ ջանքերը ազատագրելու համար մարաշախը։

ՅՈՒՆՏԱՄՈՒՆ ԵՆ ՆԱՆԿՅԱԼ

ԻՍՏԱՆԿՈՒԹԻՒՆԸ

ԼՈՆՏՈՆ, 15.— Հելլէն դեսպանը հարգողցն որ իր կառավարութիւնը որոշած է ընդհ. հեռապատուութիւն մը ստալ բերել Ատիս Ազապայի մէջ, Իսաւ. կառավարութեան հաւանութիւնը խնդրած է։

ԹՈՒՔԱԼԵԱՆ ՊԱՆԴՈՒԿ

ՊԵՏՆԵԱԿ ԿԱՐՁՔԵՐՈՒ ԽՆԴԻՐԸ

Պետնեակի թաղ. Խորհուրդը և Կալուսածոցը իրենց վերջին խառն խորհրդով...

Այս խառն խորհրդի Կալուսածոցի նախագահ Պ. Ա. Սուրենյանը...

ԱՄԵՐԱՍՏԻ ԿԵՐԱՍՏԻՆԵՐԸ

Սուրբազանությունները, երկար ճանապարհորդություններից...

Վաճառված վերջերս պարզապես հեռացված էր...

Վաճառված վերջերս պարզապես հեռացված էր, երկու ամսուս...

Ինչպես և մյուսները, այսպես, անցյալից հեռացված էր...

Ինչպես և մյուսները, այսպես, անցյալից հեռացված էր...

Ինչպես և մյուսները, այսպես, անցյալից հեռացված էր...

Ինչպես և մյուսները, այսպես, անցյալից հեռացված էր...

Ինչպես և մյուսները, այսպես, անցյալից հեռացված էր...

Անգլիոյ թագաւորին ծննդեան տարնդարձը մեծ շուքով տօնուեցաւ

(Շարունակութիւն Ա. էջէն)

Անգլիոյ թագաւոր Սալուստիոսը ծննդեան օրը...

Անգլիոյ թագաւոր Սալուստիոսը ծննդեան օրը...

ՆԿԱՐԱԳԻՐԸ ՊԱՏՃԱՍԻ ԿՐԱԺԱՐՄԱՆ

«Տէլի Էքսպրես» կը գրէ. — Նախորդ թագաւորը միշտ...

Վիլհելմ 18 — Ինչպէս թէ կը հարգուի որ Վիլհելմի զոքար...

Վիլհելմ 15. — Վիլհելմի նախնիները իրենց հրատարակեց...

Վիլհելմ 15. — Վիլհելմի նախնիները իրենց հրատարակեց...

ՄԱՐԿԱՆԻ ԳՐԾԱԿԱՐ Այլ Բաճարումն որ քաղաքը կը գտնուի...

ՄԱՐԿԱՆԻ ԳՐԾԱԿԱՐ Այլ Բաճարումն որ քաղաքը կը գտնուի...

ՄԱՐԿԱՆԻ ԳՐԾԱԿԱՐ Այլ Բաճարումն որ քաղաքը կը գտնուի...

ՄԱՐԿԱՆԻ ԳՐԾԱԿԱՐ Այլ Բաճարումն որ քաղաքը կը գտնուի...

ՄԱՐԿԱՆԻ ԳՐԾԱԿԱՐ Այլ Բաճարումն որ քաղաքը կը գտնուի...

ՄԱՐԿԱՆԻ ԳՐԾԱԿԱՐ Այլ Բաճարումն որ քաղաքը կը գտնուի...

ՄԱՐԿԱՆԻ ԳՐԾԱԿԱՐ Այլ Բաճարումն որ քաղաքը կը գտնուի...

ՄԱՐԿԱՆԻ ԳՐԾԱԿԱՐ Այլ Բաճարումն որ քաղաքը կը գտնուի...

ՄԱՐԿԱՆԻ ԳՐԾԱԿԱՐ Այլ Բաճարումն որ քաղաքը կը գտնուի...

ՀՐԱԵՐ

ՎԱՐՁՔԱՆ ԱՍՏԻՆԵՐԸ

Վարձքի մասին Ա. Աստուրի կը գրէ...

Վարձքի մասին Ա. Աստուրի կը գրէ...

ԳԱՆՔԱՆ ՈՐԱՆՈՑ

Կանաչապատի մասին Ա. Աստուրի կը գրէ...

Կանաչապատի մասին Ա. Աստուրի կը գրէ...

ՍՕՏ ՕՐԵՆ

Սոս օրէն կը ճեմուի ԳՐԱԿ ԱՌ ԳՐԱԿ



Անգլիոյ թագաւոր Սալուստիոսը ծննդեան օրը...

Անգլիոյ թագաւոր Սալուստիոսը ծննդեան օրը...

ՎԱՐՁՔԱՆ ԱՍՏԻՆԵՐԸ

Վարձքի մասին Ա. Աստուրի կը գրէ...

Վարձքի մասին Ա. Աստուրի կը գրէ...

Տ. ՏԱՆՏՈՐԻԱ

Տանտորի մասին Ա. Աստուրի կը գրէ...

Տանտորի մասին Ա. Աստուրի կը գրէ...

Տանտորի մասին Ա. Աստուրի կը գրէ...

ՈՒՐ Ե ԲԱՂԴԱՌՆԵՐՈՒ ԺԱՄԱԴՐԱՎԱՅՐԸ
Ասիական հասկնալէ առաջ, գիտցէք որ Կալուսածոցի ամենագեղեցիկ նուէրը...

Թ Օ Ք Ա Թ Լ Ը ի
ՊԵՏՆԵԱԿԻ ՄԱՍՆԱՅԻՂԸ ՎԵՐԱԲԱՅՈՒՄԸ
Թ Օ Ք Ա Թ Լ Ը
Հանրամասն ճանապարհորդութեան Պետնեակի մասնաճիւղը...

ՍԱՔԱՐԻԱ (Ճախկին Էլիամկրա)
ՍԻՆԵՍԱՆ ԿԸ ՆԵՐԿԱՅՈՒՄԸ
Երեսուցական ապրուստներու գլուխ գործոց մը
ՓՐԱԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂԸ

ՍԱՐԱՅ ԱՅԻՆԵԱՆ ԿՐ ՆԵՐԿԱՅԱԿԱՆԸ
ՆԵՐԿԱՅԱԿԱՆ ԿՐ ՆԵՐԿԱՅԱԿԱՆԸ
ՆԵՐԿԱՅԱԿԱՆ ԿՐ ՆԵՐԿԱՅԱԿԱՆԸ

ՊՈՐՏՈՒ ՔՈՂԱԲԱՅԵՆՈՒԹՅԱՆ ԹԱՌՈՐՈՆ
ՏՐԱՄԻ ԲԱԺԻՆ ԹԷՓԷՊԱՇԵԻ ԲԱՏՐՈՆԵՆ ՍԷՋ
Այսօր ժամը 15ին գիշերը ժամը 20ին

PASTIL FOR PASTIL FOR PASTIL FOR PASTIL FOR PASTIL FOR
ԲԱՍԹԻԼ ՖՈՒ
ԳՈՐԾԱՆՈՂՆԵՐԸ



ԱՅՍԻՄԻՍԻՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՐԵՆԱԼ ԽՆԴԱՆՈՒ ԿԱՍՏԱՆ
ԱՅԻՄԻՍԻՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՐԵՆԱԼ ԽՆԴԱՆՈՒ ԿԱՍՏԱՆ
 Կարգադրումներ
 Կարգադրումներ
 Կարգադրումներ

ԼՈՅՍ ՏԵՍԱՐ ԲԱՐԻՆՈՅՍՆԱՆ ԿԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՐԱՆՆԵՐՈՒ ԱՄԲՈՂԱԿԱՆ ՇԱՐՔԸ
ՓՈՒԹԱՅԻՆ ՓՈՒԹԱՅԻՆ

ԲԱՐԻ ԼՈՅՍ
 Քրեական Ընթացակարգի 30 դր. Կարգադրումներ 35 դր. Ընթացակարգի 40 դր. Կարգադրումներ 75 դր.

ՄԻՍԻՍ ԿԵՆՏՐՈՆԱՅԻՆ Զ. ԱՐԱՅՍՏԵԱՆ
 Անգարա և Կաստանուբուլ
 Բնակարան Կաստանուբուլ 14

ԼՈՅՍ ԹՐԻԵՍՏԻՆՈ LLYOD TRIESTINO
ՓՐԱԹԵԼԼԻ ՍՔԵՐՔՈ FRATELLI SPERCO

Կարգադրումներ, մաքսատան ղեկավար, Կաստանուբուլ 44792

ՄԱԹԵՐՏԱՄ
 Արտամասն սպասարկություն

Օրեստես 22-25 Դեկտեմբեր
Վենուս 19-21 Դեկտեմբեր

ՍԱԿԱՐԱՆ
 12 Դեկտեմբեր 1935

ՊԱՐՏԱԹՈՒՂԹԵՐ
 1933 Երկրորդ աստիճանի փոխառությունները 94.
 1918 Երկրորդ աստիճանի փոխառությունները 97.
 1933 փոխառությունները 22.75
 » » » 21.25
 » » » 21.25
 » » » 21.30
 Անաստասիոս Երկրորդ աստիճանի փոխառությունները 41.30
 » » » 42.60
 Անաստասիոս Պան 44 30
 Անաստասիոս Բաժնեկապալի 24.50
 Միման (Ասյան) 13.30
 Թեթև 11.
 ԲՆԻՍ 1.95
 Թեթև 7.
 Թեթև 20.
 Պանթալոն 9 60
 Միմանի Բուրն 10 40
 Պանթալոն 10.
 Գրեյս Բուրն (1903) 100.
 » » 96.

ԴՐԱՄԱՆՆԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ
 Անգլիական (Սթրիկեն) 618.
 Ամերիկյան (Տոլար) 126.
 Թեթև 988.
 Պանթալոն 242.
 Երկրորդ աստիճանի փոխառությունները 50.
 Երկրորդ աստիճանի փոխառությունները 116.
 Երկրորդ աստիճանի փոխառությունները 130.
 Պանթալոն 85.
 Մուսկան 23.
 Պանթալոն 575.
 Պանթալոն (Լեյվա) 23.
 Հայաստանի աստիճանի փոխառությունները 66.
 Պանթալոն (Քուրս) 80.
 Անաստասիոս 25.
 Երկրորդ աստիճանի փոխառությունները 26.
 Երկրորդ աստիճանի փոխառությունները 14.
ՉԷՔԵՐՈՒ ԸՆԹԱՑՔԸ
 Լուսանոս 616.
 Երկրորդ աստիճանի փոխառությունները 79.60
 Պանթալոն 17.05
 Հոտ 15.12.81
 Պանթալոն 4.70.50
 Պանթալոն 3.46.30
 Պանթալոն 64.93
 Պանթալոն 1.79 80
 Պանթալոն (1 անգլ.) 105.15
 Երկրորդ աստիճանի փոխառությունները 21.48

Օրոքոց և գերեզման առողջ եւ ներմալ մնացած աղուաներ

Աղուանի խիստ զորածողները շատ մեծ փորձերով յետոյ ինչու միայն

Ռուստիոյի
 որպեսզի հասնեն

որպեսզի հասնեն ՌԻՏԻՆՈՒՐ

1. Աղուանի վրայ «Բարթոլոմեոս» գրքի արժեքը կ'ըլլայ Գրանուանի ալ կը մաքրէ
2. Աղուանի վրայի խառնուրդը կ'ըլլայ Գրանուանի ալ կը մաքրէ և կը փայլեցնէ
3. Բերնի միջոցները 100 և 160 բացարձակապես կը մեղմեն
4. Լիստերը կը խնամէ, անոնց հիւանդութեանց արդեւ կ'ըլլայ և բերնի հոտը կ'անհետանայ

ԿՐԻՓԻՆ
 Մտած ունեւր ցաւ չիմաներ

Գլխու ցաւի
 Ակունքի ցաւի
 Մասնաբաժնի ցաւի
 Զրկուած ցաւի
 Յոգացաւի, հարուստի և կրիփինի ցաւի

ամէնայտ ֆորմիլ, ամէնաբարձր ազդեցութիւն, ամէնէն կարուկ արդիւնք թիւք մը ԿՐԻՓԻՆը բնական ձևով մը բոլոր անդամները կ'ապահովարէ և մէն տեսակ ցաւերու և խիթերու զէմ:

RADYOLIN **GRIPIN**

Անշարժ եղէք անուանին և պնդելով զայն պահանջեցէք

Sahibi ve yazı işleri müdürü HOREN CAMCIYAN
 Basıldığı yer
ARTUN Basımevi: Galata Billur sokak No. 10

ԱՐԵՎԷԼԻ ԹԵՐՔՈՒՆԸ (180)

ՄԻՃԵԼ ԶԵՎԱՔՕ

ԻԶԱՊՕ ԹԱԳՈՒՅԻՆ

ԼԹ
 խՖ.
 ՍՈՍԿՈՒՄԻ ՍԱՐԴԸ

Նոյն օրը տեղի ունեցաւ Լուի Կոնստանտինի յարգաւորութիւնը մեծապէս շնորհակալութեամբ:

Փան սան Բէօր Նուսուրաթ Թափօրին, զոր խնամքով ղեկավարեց Կոնստանտինը, Արմանեաթի կոմսը եւ իր կողմէ թափօրը շնորհակալութեամբ ղեկավարեց:

Փան չը պիտի ըսենք այս յարգաւորութեան մասին, որուն պահուն ո՛ր մէկ միջոցով տեղի ունեցաւ:

Միայն ըսենք թէ կրօնական արարողութիւնները տեղի ունեցան Սէլէսիանի հայրերու եկեղեցիին մէջ, և թէ հանգուցեալին կապալարին մէջ զըրուած էր թէ մնած աստեղը քանի՜ տարեկան որ ըլլար, այնքան հարիւր պատարագ պէտք է ըլլար իր Բասալիան համար: Եւ որովհետեւ յարգելի իշխանը երեսունըվեց տարեկան էր, Սէլէսիանի հայրերը 360) պատարագ կատարեցին:

Պէտք է ըսենք նաեւ թէ այդ օրը այլեւս զարդուցեալ խաղաղութիւն կատարելէ Բարիքի տունը ունէջ, ուր կը կատարուէին թէ պահուած ըլլայ ոճրագործը:

Բարիքի դուռները, որոնք գոյում էին, բացուեցան: Փանի մը փողոցներու մէջ քաշուած շղթաները քակուեցան: Յիսուան-խաթուան Բարիքիները, որոնք իբրեւ կապակեղծի ձեռքապարտած էին, ազատ արձակուեցան:

Մէկ խօսքով, ոստիկանութեան վերահսկումը գաղտնաբար խաղաղութիւններ կատարելէ:

Արդարեւ, ոճրագործը ճանչուած էր: Կայծակի արագութեամբ անոր անունը բերնէ բերան տարածուեցաւ յուրաբոլորներու շարքին մէջ:

Այդ անունն էր Բասալիանի սպանդանը: Կը մնար միմիայն ձեռք-կալել զայն, զատել զատապարտել, խորշիկի մէջ աչրել, ալ ձեռքը կտրել իրբեւ հայրապան, լեզուի կտրել իրբեւ հայրայն: մը, յետոյ ամիւնները նետով ծակել մը մէջ:

Կ'ըսէին թէ Օսթանի զուքսին սպաննելը իրեն մեղաւորը ունէր աւազակներու խումբ մը, և թէ անիկ իր մեղաւորներուն հետ անտեղի ճակատամարտ մը մշտ էր Պուսիանի մարզը զէմ, որոնք քաջաբար ուզած էին ձեռքալալել զայն, և թէ վերջապէս ձեռքալալուելու վրայ եղած տունը, տիրաւոր Բասալիան իր ընկերներուն հետ Բարիքին չզուրա զապար նետուած էր:

Այս գնահատան զրոյցները բնականաբար հասան նաեւ Արմանեաթի կոմսին ախալին, որ հարցուց.

— Ո՞վ է այդ Բասալիանը:

— Ամենայն հաւանականութեամբ փան սան Բէօրի մարզը, պատարաննեց այս զրոյցները իրեն հազարող ազնուականը: Բանիցս զայն թեւ թեւ տուած են Օքթեօնիլիք, տիրաւոր Աքսաթի, կոմս արիւնի և Բուրթէօղի, վերջապէս բոլոր Պուսիանիներուն հետ: Անոնց հետ միասին կիր ու խումբ բնելը տեսնուած է Սէլ Մարթէն փողոցի գինեան մէջ:

— Փան սան Բէօր կը յուսայ խոստարիլ իրեն արժանի պատիժէն, ըսաւ Արմանեաթի կոմսը մտայն ձայնով մը: Կը խառնէ: Բուր ոճրագործը ինքն է: Այդ թշուառական Բասալիանը վարձկան ոճրագործ մըն է պարզապէս: Պէտք է Բասալիան...:

Եւ յետոյ վայ այն թշուառականին, եթէ ձեռքը իյնայ:

Յուրաբոլորութեան անմիջապէս վերջ, Արմանեաթի կոմսը ձեռք առար ձեռքան Բիւրթէօղի գլխակին, ու կ'ուզէր տեղադրել Օսթանի զուքսին այրին, վայրն իր տը Միլանը, և անոր պիտի տար բաւականաչափ պահակախումբ մը, ամէն յարձակումի դէմ պահպանելու համար զայն: Յետոյ մտադիր էր Բարիքի վրայ զուքսանալ: Իր մտքով, արդարեւ փան սան Բէօր Օսթանի զուքսը սպաննելու տալէ վերջ, պիտի փորձէր ձեռքապարտել նաև վայրնորդին: Ուստի անապահովութեամբ ձեռք առաւ վայրնայի ձեռքան:

Փան սան Բէօր, իր կողմէ վերադարձաւ Պուսիանի կոմսի սպարանքը:

Փան սան Բէօր կապալտու էր:

Իր կ'ըսուէր պէս ճշմարիտ ամբողջ մը կողմէ սպարանքին մէջի հազարաւոր խումբ ձայններ մտնող ցան, և ամէն ինչ մեծապէս լուրջութեամբ մը թաղուեցան:

Դուքսը Աքսաթի, Օքթեօնիլիք և Բուրթէօղի ընկալուեցան, զինաստան զնայց, ու նոյն հասած անընդ տեսաւ որ մանկապարտիկներ զուրա կ'ըլլեն խումբ զուքսին:

Անոնք սուգի նշան կը կրէին: Անոնցմէ մէկը փան պատարագամտայն խորհրդատու մը կը բռնէր ձեռքերուն մէջ: